

Ոյն պատենտիրներ կ'ըսեն
թէ պապիրի լաւագոյն տեսակն է ձեր
մակագոյն լաւ ողորկածը , որուն վրայ
ամենազիւրաւ կը գրուի , բայց մինչեւ
հիմա գտնուած պապիրէ գրուածներուն
ամենէն աւելի ձերմկագոյնները դեղնի
զարկած են , ու որչափ ալ ողորկ ըլլան՝
միշտ խորտուեղորտ են . անոր համար շատ
զարմանալու բան է որ ինչպէս անանկ
մաքուր ու ձեւաւոր գրեր կըցեր են ա-
սոնց վրայ հանել . ի'երևայ թէ աս գր-
բերը եղեգէ գրչով կը գրէին , և շիտակ
գծեր քաշելու համար ալ քանոն կը
գործածէին : Պապիրներու մէջ նկար-
ներ ալ կը գտնուին , որոնք նայն եղեգէ
գրչով գրած են՝ ինչ որ գրերը . և ասոնք
շատ ճարտարութեամբ , մաքրութեամբ
ու մեծ ճշգութեամբ քաշուած են , մա-
նաւանդ կենդանեայ նկարները : Ի՞ս-
պիսի ուրուագիծ նկարներ , որ Եղի-
պոտոսի գետնադամբաններուն ու քանի
մը լմնցած յիշատակարաններու վրայ ալ
կը տեմնուին , ուրիշ տեղ չեն գտնուիր :

Ումիայից մէջէն շատ անգամ պա-
պիրներ կը գտնուին , որոնք անարատ մը-
նացած կ'ըլլան . ասոնք մումիային պա-
տանացը քսաներորդ ծրարին մէջ դրած
կ'ըլլան , ուստի պէտք է աս քսան ծրա-
րը քակել որ գտնուին : Ոյն պէտք ընդ-
հանրապէս արանց և կանանց մումիայից
մէջ ալ կը գտնուին պապիրի գալարներ ,
բայց աւելի արանց և երկու ազդրներուն
մէջտեղի միջոցը գրուած կ'ըլլան , եր-
բեմն ալ թելին տակ : Իսայց աս գալար-
ները բանալու ատեն մեծ զգուշութիւն
պէտք է բանեցրնել , ինչու որ շատ չոր-
ցած ու դիւրաբեկ են . սակայն 'ի վե-
րայ այսօր ամենայնի յիրաւի հիանալու
արժանի է որ այնչափ հին բաները ,
յետ այսչափ դիւրաբեկ ըլլանուն՝ մին-
չեւ հիմա ամբողջ պահուած են , ու դիւ-
րաւ կրնան բացուիլ և առանց պակաս
բառի կամ տողի մը օրինակուիլ . ինչ-
պիսի համեմատութիւն ձերքուլանոյի
պապիրներուն հետ , որ ինչպէս վերն
ըսինք՝ մեծաւ աշխատութեամբ , ան ալ
ոչ միշտ կամ գոնէ ամբողջութեամբ չէ ,
հազիւ կրնան կարդացուիլ : Հնդկաս-

տանի մէջ գտուած պապիրներն ալ շատ
անարատ ու ամբողջ մնացած են իրենց
գոյններովն ու ոսկէզօծումներով . ասոնց
մէ շատին գրերը փոխանակ անմիջապէս
բուտական նիւթին վրայ գրուած ըլլա-
լու , առաջ նոյն կեղենները իւղային ներ
կով մը ծածկած են և ոսկւով պատած
զանազան զարդերով . յետոյ վրան Ծնա-
րակի պէտք խժային թանաքով մը գրած :
Ծայսպիսի պապիր մը կը գտուի նաև մեր
թանգարանին մէջ տալ ըսուած լեզուով
գրած՝ որուն վրայ ուրիշ անգամ կը խօ-
սինք :

Պապիրի ցողունը հիմա Եղիպտոս
շատ քիչցած է . ու միայն Տամիագի մօա
Արէնզալէհ լըին քովերը կը գտնուի :
Եղիպտացիք խիստ հին ատենէ 'ի վեր
աս ցողունը կ'ուտէին . իսկ իրենց քուր-
մերը պապիրէ կօշիկ կը հագնէին : Պա-
պիրէ նաւերու պարաններ ու առագաստ
ներ , ինչուան նաև նաւակներ ալ կը շի-
նուէին . ինչպէս նաև անկողնի ծածկոյթ
ու ափրիդ ալ :

Ա. Ճ.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Մեռած կենդանիներէն օգուտ հանելու միջոց-
ներ .

Ա. Ըստ համար գիտէլի է ինդանեայ դիանիւնն ըստ .

ԿՄԵՆՔ գիտեն թէ արեւելք որչափ
ետեւ է հիմակուան եւրոպացւոց յառա-
ջադիմութենէն ըստ ամենայն գլխոց՝
այնպէս որ գրեթէ համեմատութիւն մը
ընելը իրաւամբք ծիծաղելի բան կ'ե-
րեայ իմաստնոց առջին , անոր համար
զարմանալու բան չէ թէ որ նաև սովո-
րական երեցած արուեստներու և Ճար-
տարութեանց մէջն ալ շատ ետեւ ըլլայ
և տնտեսական ճարտարութեանց ալ
քանի մը մասերուն և ոչ իսկ գաղափարը
ունենայ . աս ետքիններուս կարգէն է
կենդանեաց սատակները բանի բերելու

Ճարտարութիւնը , որ եւրոպացւոց մէջ սովորական դարձած է անմթիւ օգտակարութեցը և անհամառ շահին համար , զորն որ հետևեալ հատուածներուն մէջ յայտնի պիտի տեսնեն ընթերցողք :

Այս ճարտարութեան օգտակարութեանը դէմ միայն աս երկբայութիւնս կրնայ ծագիլ թէ կենդանեաց դիակները կամ նեխութեան և կամ ունեցած փոխադրական և վտանգաւոր հիւանդութեանցը պատճառաւ՝ գործաւորաց առողջութեանը կրնայ վնասել , ուստի հիմա հոս համառօտ մը ջանանք ցուցը նել թէ ինչ աստիճանի զգուշութիւն պէտք է ընել այնպիսի դիպուածի մէջ , և թէ զիսաւոր դարմանը ո՞րն է :

Ա . Ի եխութեան կողմանէ շատ վախ նալու բան չկայ . վասն զի Լուրոպայի մէջ ամէն մէկ այսպիսի ճարտարութեց ետևէ եղող գործարաններու վրայ եղած անշառ քննութիւնները յայտնի կը ցուցընեն որ ոչ գործաւորներու և ոչ ալ մերձակայ բնակչաց առողջութեր վնաս մը հասեր է . սոյն խնդրոյս նկատմամբ մանրամասն քննութիւններ եղած են նաև սոսինձ և աղելար շինող գործարաններու վրայ , նոյնպէս կենդանեաց ուկրոտի և աւշակի տեսակ նիւթ գործածող գործարաններու , խաղախորդի գործարաններու , և մէկ խօսքով՝ սպանդանոցներու , ուր որ ամէն տեսակ ապակի կանութիւն ու աղեղութիւն կը հաւաքուին : Իսոնցմով դիւրաւ կը ցուցուի թէ կենդանեաց սատակները առողջութեան վնաս մը չեն ըներ՝ ինչուան նաև փութեան վլաճակի մէջ ալ ըլլան . բայց լաւագոյն է ապահով ու անվնաս ճամբան բռնելը , անոր համար կենդանուոյն սատակը բանալու ատեն երբոր փութեան նշան տեսնուի թէ ընդերաց մէջ և թէ որ և իցէ տեղ , պէտք է վրան կրի քըրաւոր՝ սրսկել , կամ թէ կրախառն ջրով ու նաև պարզ ջրով ալ շատ անգամ լուալ : Իսաց ասկէց զգութեան համար աս ալ դիտնալու է որ հիւանդութեամբ մեռած կամ կայծա-

կէ զարնուած կենդանիները , նոյնպէս ան կենդանիներն որոնք սասաթիկ աշխատութենէ վնասուած կը մեռնին , աւելի շուտ փութեան ենթակայ կ'ըլլան , ուստի պէտք է այսպիսիները մէկէն որ չափ որ կարելի է շուտ յօշել :

Բ . Ի ակ կենդանեաց փոխադրական ու վտանգաւոր հիւանդութեանցը վրայ գալով , շատ զգուշաւորութիւն պէտք է և իրենց հիւանդութեան դիմաւոր նըշանները ճանչնալէն ետքը հոս դրուած կանոններուն պէտք է հետեւիլ : Կենդանեաց վրայ երեցած աւելի սովորական ու վտանգաւոր հիւանդութիւնն է ածուխ ըառած ժանտախտը որն որ մի անգամայն փոխադրական ալ է : Իս զրժնդակ ախտիս նշանները հետեւեալ ներն են . սկզբան քաղցկեղի ուռույցք մը կ'երեւայ , բոլորչի , պրածայր , որուն վրայ մէկ կամ շատ պալարներ ալ կ'ըլլան հետը նաև սաստիկ ցաւ մը և վերջին աստիճանի ջերմութիւն . աս ուռեցքին վրայ ելած պալարները քիչ ատենէն սև կեղե մը կը կապեն , որոնք մարած ածուխի կը նմանին , ուսկից ալ հիւանդութեան անունը առնուած է : Իս ախտէս բռնուած կենդանիները տիսրութիւն մը կը ցուցընեն , կողերնին սաստիկ կը դողայ , և մարմնոյն այլ և այլ մասերը , մանաւանդ լանջքին ու կողերուն վրայ այսուցներ կ'երեւենն , որոնք շատ ցաւ կը պատճառեն իրենց , և դրա շերու ատեն թմբուկի նման ձայն մը կ'ելէ : Ուահուընէն վերջը , որ 15 կմ 30 ժամուան մէջ անհրաժեշտ կը պատահի , լեզուն սև կ'ըլլայ , արիւնը ու միսը զորչ : Իս ախտէ մեռած կենդանւոյ պէտք չէ դպչիլ : Ուէ որ դժուարին ըլլայ վերոյիշեալ նշաններովս ճանչնալ աս ախտու , հմուտ անասնաբուժի մը խորհուրդ պէտք է հարցընել . աս զգութիւնները կարելի չըլլայ որոշելը ու տարակոյս մնայ հիւանդութեան տեսակին , ալ լաւ է ձեռք չզարնել այնպիսի սատակին : Իսկ թէ որ ճանչուի թէ ատ փոխադրական ախտով մեռած է կենդանին , մէկ ու

կէս ոտք խորութեամբ պէտք է հողին մէջ թաղել, և դիակն ալ փոսին մէջ տանելու ատեն շատ զգուշութի պէտք է ընել՝ որ սատակին չդայցուի, թաղելն վերջը նոյն տեղը նշանելու է և վերջը հօն տեղը ցորեն սերմանելու է, որ պէս զի ատ թաղած դիակին պարարտ ձարպը բանի գայ. Երկու տարի վրան անցնելէն ետքը, փոսը բանալու է, և ոսկորները՝ որ ան ատենը առանց մօի բոլորովին մաքուր կը գտնուին, շատ բանի կը գործածուի, ինչպէս որ ետքը ուրիշ հատուածի մէջ պիտի ըսենք :

Իսկ երբ յետ այշչափ քննութեանց գեռ տարակոյս ունենալու ըլլաս և միանգամայն չուզենաս սատակը մէկդի ձգել, ան ատեն վրադ առած կրծկալդ պէտք է ջրի հետ լուծուած կրի քըրաւորի մէջ թաթխես, նոյնպէս ձեռուըներդ ասովլ լուաս, և կենդանւոյն սատակը բանալու ատենդ սոյն հեղանիւթէն վրան ու մէջը լաւ մը թափես, որով ալ վտանգի վախ մըն ալ չմնար : Այս բանիս ամենամեծ ապացոյց կրնայ ըլլալետքի ատեններս իմաստուն բժշկաց խորհրդակցութքը ժանտախտով ապականած զգեստներուն վրայ աս հեղանիւթովս եղած փորձը :

Հիմակու հիմա հոս կը վերջացընենք աս հատուածը, ծանուցանելով որ ուրիշ չորս հատուածով կենդանին յօշելու կերպէն սկսեալ ինչուան վերջի գործողութիւնը պարզ կերպով պիտի բացատրենք :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ովկիանոսին չորս հոսանքներուն վրայ :

ԴՐԱՎՈՒՆ ջրերուն մակընթացութին ու տեղատութիր որ Ավկիանոսին զարմանալի երեսյթներէն մէկն է, միշտ ծովուն ջրերը վազելու շարժման մէջ կը պահէ. տեղ տեղ գետերուն հոսանքէն աւելի ընթացք մը տալով ան ահազին ծովուն, և ան աստիճան սաստիկ՝ որ

Եթէ նաւապետ մը տեղեակ ըրլայ աս հոսանքներու նաւը կը վնասէ ու առաջ չկրնար երթալ. աս պատճառաւ հոս գլխաւոր հոսանքները կը դնենք և թէ որ աստիճաններու տակ ջրերը աւելի կը վազեն. իսկ մակընթացութէն ու տեղատութէն վրայ խօսիլը աւելորդ կը համարինք, որովհետև աս բանիս վրայ Ի՞ազմավիալին մէջ ուրիշ ատեն խօսած ենք :

Ավկիանոսի ջրերուն ընթացքը մէկ պատճառէ մը միայն առաջ չգար, այլ ուրիշ շատ պատճառներովիրեն ընթացքը կ'երագէ, ինչպէս որ հաւանական կը տեսնուին՝ երկրիս թաւալումը, կեզրոնախոյս զօրութիր, ջրերուն շոգիանալը, կիմաններու և օդին բարեխառնութեան տարբերութիւնը, քամիներուն կանոնաւոր փչումը, ու երեմն ալ սաստկաշունչ քամիները, և այն : Ի՞աւապետներուն ինչ աստիճանի հարկաւոր է աս հոսանքներուն ընթացքը գիտնալը կը տեսնուի Ավալին նաւապետին ըրած փորձովը, որ Ի՞շրիկէի Աիկրա կ'էռնայի գլուխ ըսուած տեղէն ինչուան Ի՞մերիկայի՝ որ Այրք քաղաքը 1600 աշխարհապրական մղոն երագութեան տարբերութիւնը ըրեր է 9000 մղոնի մէջ :

Հարաւային և հիւսիսային արեադարձներուն տակ ինչուան ՅՈՐԴ աստիճանը անընդհատ շարժմունք մը կայ Ավկիանոսի ջրերուն վրայ, որոնք արևելքէն արևեմուտք կը մղուին կանոնաւոր քամիներուն պէս. Աւրոպայէն Ի՞մերիկա գացող նաւերը ստիպուած են ջուրին ընթացքը գտնելու համար ինչուան ՎՐԱՆԱՐԵԱՆ կղզիները իջնալ, որ հիւսիսային լայնութեան 27°, 28° աստիճաններուն տակն է, ուսկից սաստիկարագութքը դէպ'ի արևեմուտք կ'երթան. նոյն կանոնը զիտելու է Ի՞մերիկայէն Այսիա երթալու ատենը խաղաղական Ավկիանոսով. արևադարձներուն տակի եղած ջրերուն արևելքէն արևեմուտք ունեցող աս ընթացքը կ'իմացուի նաև ասով որ քիչ կամ բնաւ քամի չեղած ատենն ալ չափաւոր քալուածքով նաւը կ'երթայ :